

82

g-16, 910



м. ч.

м. р-

ԱՐԵՆ ՄԵԿ ԴԻՐՔ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԻՒՆ ՄԵ ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԵ

Ն Ա. Թ



ՓԻՇՎ ԲԵԹԵԼԻ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԱՂՏՆԻ ՈՍՏԻԿԱՆԻՆ  
ՆՈՐ ԱՐԿԱՇՆԵՐԸ

Մատենադար ՀԱՅՈՒՍԱՆԻ

Թիվ 4

ԿՈՄՍԻՆ ԳՈՐԱՐԵՂԵՆՆԵՐԸ



ԳԻՆ 10 ՀՐՇ.

# ԿՈՄՍԻՆ ԳՈՅԱՐԵՂԵՆՆԵՐԸ

## ԱՌԵՂԾՈՒԱԾ ՄԸ

Եշանաւոր գաղտնի ոստիկան նախ Փինքէրթըն իր աշխատութեան սենեակին մէջ կը յանուէր, երբ ելեքտրական զանգակը հնչեց յանկարծ։ Պարծիքին քով գնաց ու ընկալուցը ձեռք տառ։ իր անունը տալուն պէս, բարեկամին, ոստիկանական քննիչ Մաք Քօնէլի ձայնը լսեց։

— Միրելիս Մր. Փինքէրթըն, նորէն զգայացունց գործ մը իմաց կուտան ինծի : Լաւ ընտանիքէ երիտասարդ մը անհետացած է՝ յանկարծ, ու միւս կողմէ, հանրային ապահովութեան քննիչ Հելուէյ սպաննուած է։

— Հելուէյ մի, գոչեց վարպետը, որ լաւ կը ճանչնար այդ քննիչը։ Հասկցուած է թէ ո՞վ է յանցաւորը։

— Երբեք, պատասխանից Մաք Քօնէլ : Կը հաճի՞ք անմիջապէս դալ, Արեւելեան, թաղը, երեսունըշաբաթը ժողոց, թիւ 70։

— Քան վայրկեանէն հոն պիտի ըլլամ։

Փինքէրթըն իր աեզր կախեց ընկալուչը, ու գլխարկը առնելով զրասենեակին մեկնեցաւ։ Օգնականը՝ Մօրիսինը հրաւիրեց իրեն միանալու, ու երկուքը միասին նոտան օդային կառախումբը, 34երրորդ փողոց երթալու համար։

Առառան ժամը հուկէսն էր տակաւին։ Փինքէրթըն և Մօրիսը առօտուն կանուխ զրասենեակ եկած էին այդ օրը, կարեւոր ու սահպողական գործերու կարգադրութեան համար։

Քան վայրկեան յետոյ Փինքէրթըն 34երրորդ փողոցի 70 թիւ տունը կը մանէր Մօրիսընի հետ։ Երկու յարկով տան մըն էր, ուր երիտասարդ միլիոնատէր ձօն Տօկնի առանձին կը բնակէր վերակացունիի մը հետ, ինչպէս յետոյ իմացաւ գաղտնի ոստիկանը։

Տան ետին կը գտնուէր բաւական մեծ ու սիրուն պարտէղ մը, և շուրջը կացին ուրիշ մշակուած պարտէզներ ալ։ Այն քառակուսի տնակոյտը, որուն մաս կը կազմէր թիւ 70 պունց, մէծ ղարատանի մը երեւոյթը ունէր՝ բազմաթիւ ցանկապատերով կտրատուած։

Փինքէրթըն ներս մտած ատեն քննիչ Մաք Քօնէլ փութաց գիմաւորել զայն ու բարի գալուստ մաղթեց սիրալիր շեշտովլ։

— Դարձեալ ամէն յոյս ձեր վրայ դրած եմ, ըստ քննիչը։ Խսկապէս անլուծելի առեղջուածի մը տոֆեւ կը գտնուինք, որովհետեւ վայրկեան մը խսկ չպիտի կրնամ ընդունիլ որ հրիտասարդ ձօն Տօկնի կարող ըլլայ այդպիսի չարագործութիւն մը ընկելու, թէեւ առանց հետք ձգելու անհետացած ըլլայ ան։

Այս խօսքերը ընկելով՝ քննիչը զայն առաջնորդեց տանտիրոջ աշխատութեան սենեակը, որ տան ետին, գետնացարկը կը գտնուէր։ Փոքր, շատ վայելուչ սենեակ մըն էր ու պատուհանները կը նայէին պարտէցին վրայ։

Աթոսի մը մօտ, դրասեղանին քով, քննիչ Հելուէլի մարմինը փռուած էր։ Հատիչ գործիքի մը միջոցաւ հանեւէն արուած հարուածով մը գանկը ջախջախուած էր, հարուածը այնքան սաստիկ ըլլալու էր որ Հելուէլ խսկոյն նուազած ու վերջին շունչը աւանդած էր, առանց ճիշ մը արձակելու։

Իեղծ քննիչին զլուխը արիւնաթաթաւ վիճակի մէջ կը գտնուէր, հարուածին տեղը, կարծես խիւսի վերածուած էին գանկին ոսկերները։

Մինչեւ վարպետը և Մօրիսըն գիտակին կը նայէին Մաք Քօնէլ յարեց։

— Հիմա պիտի բացարեմ թէ ի՞նչ պարագաներու մէջ Հելուէլ հոս եկած է։ Խնչպէս քանի մը որ առաջ ըսի, Մը Փինքէրթըն, կը յուսայի որ այս միջոցիս ձեզ զբաղեցնող գործերը աւարտելէ յետոյ, ձեռք պիտի առնէիք գոնարեղէնի սա անիծեալ գողին խնդիրը, որ կանոնաւորաբար կը շորթէ նիւ Եօրքի բարձր ընկերութիւնը։

— Անչուշտ, պատասխանեց Նաթ Փինքէրթըն։ Հաւանար այսօր խսկ պիտի սկսէի զբաղիլ այդ գործով . . . Ռւրեմն կ'ըսէք թէ այդ մարդը բարձր ընկերութեան մէջ միայն ցոյց կուտայ իր տաղանդը, կարծեմ թէ լրագիրները շատ չեն զբաղած անով։

— Այսպէս է։ Շատ անդամ զօները նախընտրած են աղմուկ չհանել, որովհետեւ չին ուզեր իրենց անունները չիշատակուած տեսնել թերթերուն մէջ, այդ կարգի խնդրի

մը առթիւ։ Ասկէ զատ, շատեր ալ կը վախնային որ յանցաւորը, բարձր զառու պատկանող անձ մը, այն հիւանդութենէն բոնուած ըլլայ, որ գողամոլութիւն կը կոչուի։

“Աստիկանութեան պաշտօն յանձնուեցաւ զաղանի քննութիւններ կատարելու։ Ամիսներէ ի վեր, քննութիւնները առաջ կը տանի տենդու գործունէութեամբ, բայց մինչեւ հիմա չէ յաջողած յանցաւորին ամենափոքր հետքն անգամ գտնել։ Ահագին գումարներ յատկացուած են այդ հետազոտութիւններուն երեկոյթներու, պարահանդէսներու մէջ երուոր այն տեղուանքը, ուր հայլայքը կը յաճախէ, սոտիկան, պաշտօնեաններ կան չպարուած ու ծպտուած։ Հարուստ մարդիկ իրենց ծախքով զաղանի ոստիկաններ կը պահէին իրենց տան մէջ։ Հակասակ այդ ամէնուն, կասկածելի բան մը չգտնուեցաւ։ ոստիկաննարէն ոչ ոք կարողացաւ ամենափոքր տեղիկութիւն մց հազարգել։”

“Գոհահեղէնները կանհետանային ոչ միայն կիսներու թեւերուն և ուսկրուն վրայէն, երեկոյթներու և պարահանդէսներու տան, այլ եւ էն բարդ փականքները ունեցող արկղիկներու մէջն, որոնք ապահով գզրոցներու մէջ պահուած էին։”

— Աւրեմն պէտք է եզրակացնել որ յանցաւորը կամ յանցաւորուհին այն բարձր ընկերութենէն է որ այսպէս կը կողապտուի ու կը թալլուի. այնպիսի անձ մըն է որուն վրայ կարելի չէ ո և է կասկած ունենալ սկզբան։

— Ես ալ այդպէս կը կարծեմ։ Միայն թէ մինչեւ հիմա անկարելի եղաւ երեւան հանել այդ անձը։ Ո և է սիսալ շարժում ըրած չէ, որպէս զի մատնէ խնդիրնքը, ընդհակառակը՝ կարելի է ըսել թէ խսկապէս անլուր ճարտարութեամբ մը կը գործէ։

Նաթ Փինքէրթըն հաւանութեան շարժում մը ընկելով յարեց։

— Բայց, Մը, Մաք Քօնէլ, չեմ հասկնար թէ ի՞նչ առնչութիւն կա գոհարեղէններու զողին և հոս գործուած մէծ տաղմին միջեւ։

— Հիմա ճիշդ այդ բանը պիտի բացատրէի ձեզի, պատասխանեց քննիչը։ Այս առառու, ժամը երեքին, քննիչ Հելուէլ ոստիկանատան կեզր, գրասենեակը զործ ունէր,

երբ հեռաձայնին զանգտկը հնչեց : Գործիքին մօտ դնաց , ու Միլլէր անուն ստորադաս պաշտօնեայ մը , որ հոն կը զըտնուէր , լսեց որ Հելուէ մէկուն հետ կը խօսէր և բաւական բուռն յուզում մը ցոյց կուտար :

“Հելուէյ իր խօսակիցին ըսաւ թէ ընդհուազ հոն պիտի երթար . հեռաձայնին ըսկալուզը կախեց իր տեղը , ու խօսքը Միլլէրի ուղղելով , մեծ վրդովումով մը յայտարարեց թէ զինքը հեռաձայնով կանչողն էր Մր . Ճօն Տօկնի . Զերդ փողոցը հաստատուած : Այդ ձէնթըլմէնը հաւատ տած էր թէ գոհարեցններու զողին ով ըլլալը շատ լաւ հասկցած էր :

“Տօկնի կը խնդրէր որ սսամիկանական քննիչներ դրկուին իր տունը , որպէս զի ընդարձակ տեղեկութիւններ հաղորդէր : Հելուէյ որոշեց ինք երթալ 94րդ փողոցը :

“Խակոյն գործադրեց որոշումը , առանց մտքէն անցնելու այն ահանիլի վիճակը , որուն ընդառաջ կ'երթար : Այս առառու , սկսեակ մտած ատեն , պատաւ վերակացուհին Հելուէյի դիակը գտած է այն զիրքին մէջ զօր կը տեսնէք հիմա : Պալով իր տիրոջ , անհետացած է և հակառակ մեր խիստ միտուառքներուն , մինչեւ հիմա անկարելի եղած է հասկնալ թէ ի՞նչ եղած է Ճօն Տօկնի :

— Թէր է պառաւ կիսը :

— Ահա ներս կը մտնէ :

Սպիտակ մազերով կին մը երեւան եկաւ սեմին վրայ , բաւական բարձրահասակ և ծնօտը ամբողջովին ածիլուած մարդու մը ընկերակցութեամբ , որ ծառայի զգեստ կը կրէր :

Մաք Քօնէլ զիմաւորեց զանոնք ու ծառային հարցուց .

— Ո՞վ էք դուք :

— Կոմս Պուրատի ծառան եմ և տիրոջս կողմէ եկած եմ հարցնելու Մր . Տօկնիի թէ կ'ուզէ՝ անոր հետ ձիռվ գուրս ելլել այս առառու :

— Ա՛հ , ատո՞ր համար է , ըսաւ , վերակացուհին . Տիկին Եռնկ ձեզի ըսած ըլլալու է թէ Մր . Տօկնի անհետացած է :

— Այո՞ , պատասխանեց ծառան , սոսկումի նայուածք մը ձգելով սսամիկանական քննիչին դիակին վրայ :

Նաթ Փինքէրթըն աչքէ չէր կորսնցներ նորեկը , թէեւ այսպէս կը ձեւացնէր որ ընաւ ուշադրութիւն չէր զարձներ անոր : Այսպէս սովորութիւն ունէր խիստ մօտէն զի-

տելու բոլոր այն անձերը որոնք կը գտնուէին ոճրի մը վայրը կամ մօտերը :

— Անունս մի՛ արտասանէք , ըսաւ վարպետը մեղմահայն Մաք Քօնէլին , այն պահուն ել իր կողմը կը դասնար Յետոյ բարձրածայն շարունակեց :

— Իրաւոնք ունիք , Մր . Մաք Քօնէլ , գործը շատ մութ է : Տեղի կայ հաւատալու թէ Ճօն Տօկնի գործած է ոճիրը և յետոյ խոց տուած : Այդ ուղղութեամբ տուջ տանելու է փնտուալ քները :

Մաք Քօնէլ հաւանութեան շարժում մը ըրաւ : Մտան որ դրան սեմին վրայ կեցած էր , քաղաքավարօրէն բարեւեց ու դուրս ելաւ : Բայց Նաթ Փինքէրթըն նշմարած էր անոր դէմքին արտայայտութիւնը , Տօկնին ամբաստանած պահուն : Խակոյն Մօրիսինի գառնալով , ըսաւ . ।

— Այդ մարդուն հատեւէ՛ ու ջանա տեղեկութիւններ քաղել իր և իր տիրոջ մասին :

— Լա՛ւ :

Մօրիսըն անհետացաւ : Այն ատեն Փինքէրթըն պկառ մանրակիտ քննութիւն մը կատարել սկսեակին մէջ . նոյնը ըրաւ պարտէզին մէջ , առանց կարեւոր բան մը երկւան հանելու : Ասդին անդին քայլափոխերու հատքեր նշմարեց . բայց ստուգեց որ կօշիկներու դրոշմները ինամով որբուած էին : Ի վերջոյ տուն մտաւ : Քննիչը հետաքրքրութեամբ հարցուց :

— Շահեկան բան մը կա՞յ :

Վարպետը ուսերը ցնցելով պատասխանեց :

— Աչինչ :

— Լրջօրէ՞ն կը խոռէիք , երբ կը յայտարարէիք թէ Ճօն Տօկնին կրնար յանցաւոր ըլլալ :

— Ո՞չ : Մասային համար ըսի : Ահա թէ ի՞նչ պատահած է իմ կարծիքովս : Հելուէյ հոս հանելուն , Մր . Տօկնիի կողմէ ընդունուած է : Դրասկզանին մօտ գտնուած աթուախն կրայ նստած է . կոնակը դրան զարձուցած : Տօկնի տուն վերադասնալէ առաջ , հաւանաբար երեկոյթի մը ներկայ գտնուած է , ուր կարգ մը հաստատումներով երեւան հանուած է զոհաքեղէններու զողին ինքնութիւնը :

— Զէք սխալիք այդ մասին : Տօկնի երէկ ներկայ էր 67րդ փողոցին մէջ Մր . Հաստարտի կողմէ տրուած երեկոյթին :

— Խնչպէս կը տեսնէք, մարդասպանը, որ ապահովաբար գոհարեղինները զողցողն է, նշմարած է թէ Տօկնի կը կտակածէր։ Հետեւարար երիտասարդին հետեւած է, առանց տեսնուելու անոր կողմէ։ բացարձակապէս համոզուած եմ թէ մեղսակից մը ունէր այդ գործին մէջ։ Երկուքը միասին հոս մտնելով յանկարծակիի բերած են Տօկնին այն պահուն խոկ երբ այն Հէլուէյի կը պատմէր իր գիտցածը։ Այն ատեն սպաննած են քննիչը և Տօկնին ալ առենանգած։

— Տօկնին առեւանգած են մի։ Ի՞նչ բան այդ ենթադրութիւնը ընել կուտայ ձեզի։

— Որովհետեւ պարտէղին մէջ հազիւ նշմարելի հետքիր գտած եմ։ Խեղճ Տօկնի մնե վտանգի մէջ է անտարտկոյս։ Թերեւս սնկաննուած է։

Գաղտնի ոստիկանը նշան ըրաւ պառաւ վերակացւէին որ մօտենայ։

— Գիտէ՞ք թէ անցած զիշեր ժամը քանիին վերադարձաւ ձեր տէրը։

— Ո՛չ, քնացած ըլլալուս բան մը չիմացայ։

— Կառկածելի ազմուկ մը չլսեցի՞ք։

— Ո՛չ։

— Մր. Տօկնի գոհարեղիններ ունէ՞ր։

— Այսո՛, շատ Մօրը ձգած գոհարեղիններն են։ Վերջին գողութիւններէն ի վեր, միշտ վրան կը կրէր, գաղտնի գրպանի մը մէջ։

— Ահա ինչ որ շահեկան է։ Գիտէ՞ք թէ ո՛ւր կը գտնուի այդ գաղտնի գրպանը։

— Ո՛չ, երբեք չեմ գիտցած։

— Կրնա՞ք ըսել թէ Մր. Տօկնիի բարեկամներուն եւ ժանօթներուն մէջ այդ մանրամասնութիւնն աեղեակ եղողներ կայի՞ն։

— Զեմ զիտնի։

— Մր. Տօկնի շածտ կը տեսնուէր կոմա Պուրացի հետ։ որ քիչ մը առաջ իր ծառան զրկած էր, ձեր տէրը հրափրելու համար, որպէս զի միասին պայոյտ մը կտարեկն ձիով։

— Պուրա կոմոր քանիցս հոս եկած է։

— Ի՞նչ աեսակ մարդ է։

— Շատ վայելուչ ձէնթըլմէն մըն է, սրածայր պեխով և ոսկի ակնոցով։

Վարպետը բաւական նկատեց այդ տեսակցութիւնը։ Սակայն փութաց հարցնել.

— Կոմա Պուրա առառները յաճախ ձիով պայոյտի կ'ըլլէր Մր. Տօկնիի հետ։

— Երբեք։ Առաջին անգամն է որ այդ ձարան հոս եկաւ։ Նաթ Փինքէրթը տունէն հեռացաւ։ Կուռք մը վարձեցով 67րդ փողոցը գնաց, Մր. Հառարտի վիլան, ուր երեխյթը տեղի ունեցած էր առջի իրիկուն։ Տանտէրը, միջին տարիքով և վայելլածեւ ձէնթըլմէն մը, մնձ բարեկրթութեամբ ընդունեց զաղանի ոստիկանը։ Լրագիրներու մասնաւոր յաւելուածներէն իմացած էր Տօկնիի տան մէջ գործուած սպանութիւնը, այնպէս որ խկոյն հասկցաւ թէ գործուած սպանութիւնը, այնպէս որ խկոյն հասկցաւ թէ գործուած սպանութիւնը։

Գաղտնի ոստիկանը երեկոյթի և հրափրեաններու մասին ամէն տեղեկութիւն հազորդեց։ Հառարտ ոչ մէկուն վրայ կուսկած յայնեց։ Եղյնպէս նշմարեց որ Տօկնի ու ե բան չէր հաստատած և ոչ ալ վրդովումի հետք մը ցոյց տուած էր։

— Կոմա Պուրա ձեր երեկոյթին ներկայ էր։

— Այսո՛։

— Ի՞նչ աեսակ մարդ է։

— Շատ աչքառու մարդ մըն է ան։ Կ'ըսեն, թէ Տօկնի հարստութիւն ունի։ Շատ վայելուչ կը հագուի, հաշելի ու զուարթ ընկեր մըն է։

— Ամուսնացած է։

— Ո՛չ։ Կրեթէ մէկ տարիէ ի վեր հոս կը գտնուի ու իր ծառային հետ կը բնակի Հինգերորդ ծառուղիին վրայ գտնուող փոքր վիլայ մը։

— Շածտ կը յաճախէ բարձր ընկերութեան մօտ։

— Այսո՛, շատ մտերմօրէն կ'ընդունին զայն։

— Գանարեղինի զողութիւն կատարուեցա՞ւ ձեր երեկոյթին մէջ։

— Ո՛չ, պահ մը այնպէս կարծուեցաւ։

— Ի՞նչպէս կ'ըլլայ։ Կը հածիք ձեր խօսքը բացատրեւ։

— Միբայօժար։ Կէս զիշերէն քանի մը վայրկեան առաջ Միս Տօրա Ֆանթըլն, Ասկարանի նշանաւոր Իշխանին աղջիկը, նշմարեց որ անհետացած էր մազերուն մէջ զրած շողակնէ ձարմանգը։ Պէտք չկայ ըսելու թէ որքան նեղա-

ցայ այդ միջադեպէն : Բնականարար լուրջ վնասառուքներ եղան : Պահ մը ընդհանուր շփոթութիւն տիրեց և արդէն իսկ քանի մը նրաւիրեալներ իրարու կը նայէին կատկածօվ և ի փերջոյ նարմանզը դանուեցաւ թիկնաթոսի մը վրայէն , ուր քանիցս Միս Ֆանթրն նստած եր երեկոյթին ատեն :

— Ո՞վ գտաւ զնաց :

— Կոմս Պուրտա :

— Այդ պատասխանին կը սպասէի : Հազար հնորհակաւութիւն ձեր առւած տեղեկութիւններուն համար . Մր . Հառարար : Եր յուսամ թէ քիչ ատենէն պիտի կարենամ լուսաբանել թէ՝ զոհարեղբներու գողութեան ինդիրը և թէ քննիչ Հելուէյի սպանութեան գործը :

Փինքէրթըն հրաժեշտ անսելով ճէնթրլմէնէն , կառք նստաւ ու գրասենեալը զնաց , ուր քիչ յետոյ իրեն միացաւ Մօրիսը :

— Կոմս Պուրտայի բնակարանը գտայ , ըստ երիտասարդ զաղանի ոստիկանը : Հինգերորդ ծառուղիին վրայ , փոքր վիլայ մը կը բնակի : Վիլային քով կը գտնուի ծաղկեմշակութեան հաստատութիւն մը , որուն տէրո կը մշակէ նաև Պուրտայի պարտէզը : Տեսակցեցայ այդ մարդուն հետ ու իմացայ որ վիլան իր տէրը պիտի փախէ վաղը :

— Ահ , կոմս Պուրտա ի՞նչ պիտի ընէ :

— Կոմսը վաղը առաւ լուսուն կը մեկնի թէլիա շոգենաուով :

Փինքէրթըն թեթեօրէն սուլեց ակռաներուն մէջն :

— Ծառան ի՞նչ կ'ընէ :

— Հոս կը մնայ : Գէթ այնպէս ըստ է պարտիզանին և նամի Փինքէրթըն քանի մը րոպէ պատեցաւ զրատեն եակին մէջ . ու յետոյ յարեց :

— Լա՛ւ , մինք ալ վաղը ճամբայ պիտի ելլենք թէլիա շոգենաուով : Ինձի հետ պիտի ճամբորդես . հարսւատ Ամերիկայի մը պիտի ըլլամ , իսկ զուն՝ իմ ծառաս : Պէտք չէ աչքէ կարսնցնել այդ կոմս Պուրտան : Միեւնոյն ատեն հարկեղած միջոցները ձեռք պիտի առնեմ , որպէս զի մեր մարդիկը շարունակեն ալս ինդրով զրադիլ . անհրաժեշտ է հսկել կոմսին ծառային վրայ , որովհետեւ կրնայ իր տիրոջ մեղսակիցը ըլլալ : իմ կարծիքովս , կոմս Պուրտա գողցած է զոհարեղբները և սպաննած է Հելուէյը :

Գաղտնի ոստիկանը պարագաներուն համեմատ միջոցներ ձեռք սուաւ ու կոմսին առւնը հսկողութեան հնթարկեց : Բայց յաջորդ գիշերը իմացաւ որ ծառան իր տիրոջ հետ չէր զանուեր : Գալով կոմսին , առառւն հեռացաւ վիլայէն ու հաւանանդիցաւ զնաց կառքով : Իր հետ կը տանէր շատ խոշոր պայտասակ մը .

Ծոգենաւին մեկնումին քանի մը վայրկեան առաջ Փինքէրթըն քարափին վրայ զատւ իր օգնականը՝ Մօրիսը ուր , ծառայի զզեստով : Իսկ գաղտնի ոստիկանը չատ վայելուչ հազուած էր ու ոչ ոք ովտի կրնար հասկնալ իր իրական հանգամանքը :

Երկուքը միտօնի նաւ նստան : Իրր զաղանի ոստիկան Փինքէրթըն կրցած էր ձեռք բերել կոմս Պուրտայի խցիկին յարակից խցիկը : Ամէն կողմ նայեցաւ , բայց չկրցաւ նշարկէ կուսը և իր ծառան , իրաւ է որ այս վերջինը չպիտի մեկնէր , իր յայտարարութեան համաձայն :

Բայց Փինքէրթըն ջերմապէս համոզուած էր որ եթէ ծառան իր տիրոջ մեղսակից էր , ան ալ Անգլիա պիտի երթար , հաւանարար ուրիշ շոգենաուով մը :

Այդ երկու անձերը , ապահովարար , ոճրին մէջ միացած էին իրարու :

Գաղտնի ոստիկանը համոզում գոյացուցած էր անոնց յանցապարտութեան մացին : Մասային ժամանումը՝ ձիով պոտոյտի մը հրափրելու համար Տօկնին , ոչք անձին ընթացքը , այն իրսովութիւնը թէ Մր . Հառարդի երեկոյթին մէջ Պուրտա կատած էր անհետացած ճարմանդը , բոլոր այս պարագաները ա՛լ աւելի ամրապնդած էին Փինքէրթընի կատկածները :

Այդ պատճառով էր որ Փինքէրթսն որոշած էր Լոնտոնի ճամբորդութիւնը կատարելու և կոմսին վրայ հսկելու : Անգլիա ժամանելին առաջ ձերբակալելու համար , անհրաժեշտ փաստերը հաւաքիլէ յետոյ :

→»»«←

## “ՄԱՐԴ ՍԼ ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ”

Թէլիա շոգենաուը նիւ Եօրքի քարափին ճամբայ ելոււ . և Հուտսընէն անցնելով , որուն ափերը իրարմէ կը հեռանաւ . չին տակաւ , Արեւելքի ուղղութիւնով զոնեց , Ազլանուեան

ուղիեանոսը անցնելու համար : Շոգենաւին մէջ շատ մը ու-  
ղեւորներ կային , և որովհետեւ ծովը բաւական յուզուած  
էր , առաջին օրն իսկ ծովախտէ բանուեցան ճամբորդները :

Ճաշի ատեն , ուղեւորներուն մէկ քառորդը միայն հա-  
ւաքուեցան ճաշասրահին մէջ , առանց մէջ էր Նաթ Փին-  
քէրթըն , որ մեծ ախորժակով կուտէր ու անհանդառու-  
թեան ամենափոքր նշան մը իսկ ցոյց չէր տար :

Շատ անդամներ ճամբորդած էր առանց ծովախտէ բրո-  
նուելու : Բնդհակառակը , իր կարծեցեալ ծառան , Մօրիսըն ,  
շատ գեշ բանուեցաւ :

Առաջին օրը , ընաւ չտեսան կոմս Պուրտան : Թերեւս  
ան ալ ծովախտէ կը տառապէր ու խցիկին մէջ փուռած էր :

Բայց զաղունի ոստիկանը չաւզեց կոմսին խցիկը մանել  
և նոյն իսկ անոր մօտենալ , որովհետեւ ամէն բանէ առաջ  
կը ջանար կասկած չիրաւիրել :

Փինքէրթըն անձանաչելի դարցած էր , չնորհի  
կեղծամի մը , կեղծ մօրուքի մը և ակնոցի մը , զալով Մօ-  
րիսինի , նշանազգեստ մը կը կրէր և դէմքը չպարուած էր :

Փինքէրթըն և օգնուկանը շատ մեկուսի կեանք մը կը  
վարէին , այնպէս որ վարպետը շատ քիչերու հետ ծանօ-  
թութիւն հաստատեց : Մօրիսն քանիցս անցաւ կոմս Պուր-  
տացի խցիկին դրան առջեւէն , բայց չկրցաւ բան մը տես-  
նել ու լսել :

Եյս էր կացութիւնը ճամբորդութեան առաջին օրուան  
գիրջը : Շոգենաւը բաց ծովուն մէջ կը յառաջանար հիմա :  
Հրաշալի օկ մը կար : Ավկէանոսին մակերեսը հայելիի մը  
պէս միապազաղ էր , զաղջ հով մը կը փէր , ու մերթ ընդ  
մերթ փոքր ալիքներ կը յարուցանէր , մամուսի պէս սպի-  
տակ ու թեթե փրփուրով մը :

Նաթ Փինքէրթըն ճեմելավայրին մէջ կը գտնուէր ,  
թիկնաթոսի մը խորը փուռած , զոր ճամբորդութեան ամ-  
բողջ տեւողութեանը համար վարձած էր . երազուն և մտա-  
խոն ակնարկ մը կը ձգէր ծովուն վրայ : Մերթ կը նայէր  
ձեռքը գտնուած փոքր տետրակին վրայ : Առաջին և երկ-  
րորդ կարգի ուղեւորներուն անունները բովանդակող ցանկն էր

Տետրակը աչքէ անցուցած պահուն , աչքին զարկաւ  
Միսթրէս էվա Սիլվէրթընի անունը , որ նիւ Եօրքէն էր :

Յիշեց թէ ատենօք , նիւ Եօրքի առաջնակարգ ուալօններէն  
մէկուն մէջ ծանօթութիւն հաստատած էր այդ անունը կրող  
խիստ ազնուարարոյ տիկնոջ մը նետ , բայց չկրցաւ միտքը  
բիրել մականունը :

Միեւնոյն կի՞նն էր : Մեծ բարերախտութիւն մը կը նկա-  
տէր այդ հանդիպումը , քանի որ առաջին կարգի հարիւ-  
րասոր ուղեւորներուն մէջ դէթ պիտի գտնուէր մէկը որ  
առար չըլլար իրեն :

Դիպուածով նայուած քները ուղցուեցան այն գարապ  
թիկնաթօսին վրայ , որ իր թիկնաթոսին մօտ կը գտնուէր .  
Միսթրէս կփա Սիլվէրթընի անունը արձանազրուած էր յե-  
նարանին վրայ , ինչ որ կ'ապացուցանէր թէ այդ թիկնաթոոր  
վարձուած էր ամբողջ ճամբորդութեան ընթացքին :

Նաթ Փինքէրթըն տեղը պիտի մնար , քանի որ Միսթրէս  
Սիլվէրթըն չպիտի ուշանար իր խցիկէն գուրս ելլելու , այն  
ատեն իր յարգանքները պիտի մտացանէր տիկնոյն :

Գրեթէ կէս ժամէ ի վեր հոն կը գտնուէր , երբ ափին  
մը Փինքէրթընի ուղցութեամբ յառաջացաւ յազնած ու վաշ-  
քրտուող քայլերով : Աեւեր հագած էր , քրէրէ քող մը կը  
շրջապատէր մութ դոյն մազերը , ու դէմքը չսփազանց  
գունատ էր : Սովախտէն շատ տառապած ըլլալու էր , ապա-  
հովարար , մեկնումէն ի վեր , առաջին անգամ ըլլալով խցի-  
կէն զուրուկ' ելլէր ան , որովհետեւ Փինքէրթըն չէր ակտած  
զայն : Տիկինը մօտեցաւ իր վարձած թիկնաթոսին , տանց  
ակնարկով մը պատուելու իր զրացին : Թիկնաթոսի յենա-  
րանին կրթնեցաւ ուժաթափ :

Փինքէրթըն գողունի նայուածք մը ձգեց տիկնոջ վրայ :  
Ամէջ պարագայի մէջ նիւ Եօրքի մոջ Միսթրէս Սիլվէրթըն  
անունով ճանչցած կինը չէր : Մնաց որ այդ կնոջ չէր նմաներ  
ընաւ , սակայն Փինքէրթընի այնպէս թուիցաւ որ այդ  
տժզոյն դէմքը անձանօթ չէր իրեն :

Ա՞ւր տեսած էր այդ զիմաղծերը , ի զուր կը պլապտէր  
իր յիշողութիւնը , ու չէր կրնար միտքը բերել թէ ո՛վ կը  
յիշեցնէր այդ կնոջ դէմքը , մանաւանդ ճակատը և աչքերը :

Վայրկան մը յետոյ , այդ կինը ոտքի ելաւ թեթեւօրէն ,  
ու Փինքէրթըն առիթէն օգաւտ քաղելով զլիսարկը հանց  
ու ներկայացուց կեղծ անուան տակ , աւելորդ է ըսել :

Տժգոյն կինը նայեցաւ զազանի ոստիկանին։ Այս վեր-  
ինը սա տպաւորութիւնը ունեցաւ թէ բաւական բուռն  
յուղում մը կրած էր կինը։

Բայց կինը շուտ զօպեց ինքզինքը ու ցած ձայնով ըստւ։  
— Եվա Սիլվէրթըն կը կաչում։

— Քանի մը տարի առաջ, նեւ եօրքի մէջ ճանշցայ  
կին մը, որ այդ անունը կը կրէր, ըստւ Նաթ Փինքէրթըն։  
Զեր ազգականուհներէն մէկն է արդիօք. բարձրահասակ  
ու նուրբ, խարտեաչ մազեր և կապոյա աչքեր ունէր։

Եվա Սիլվէրթըն թեթէօրէն ծանց զլուխը, ըսկով։

— Այս՛, իմ հեռաւոր ազգականներէն մէկն է Աակայն  
իրարու երես չենք տեսած բնաւ, յարեց կինը այնպիսի ցած  
ձայնով մը որ հազիւ լսելի կ'ըլլար։

Յետոյ թիկնաթուն մէջ նետուեցաւ, կարծես ա՛լ ուժ  
չոնէր խօսելու։

— Մավախտէն չատ աւրուած ըլլարու եք, Տիկին։

Կինը հաստատական պատասխան անուաւ, յետոյ զլու-  
խը դարձուց ու աչքերը փակեց, ցոյց տալով որ չատ  
արամադիք չէ խօսակետութիւնը առաջ տանելու։

Ուստի դադանի սմափիկանը լուսթիւն պահեց. յետոյ  
սուքի ելաւ, կամրջակին վրայ պառյա մը կատարելու համար։

Ճեմելալայրին ետին հասած ատեն, որիէ որոշապէս  
կը տեսնուէր շոգենաւին պտուտակին դասնալը ջուրին մէջ,  
իր օգնականին ձայնը լսեց։ Վերին կամրջակը տանող սահ-  
զուղին աստիճանները բարձրացաւ ու տեսաւ որ Մօրիսըն  
կը սիրարանէր աղուորիկ սպասունիի մը հետ, որ տէրերուն  
հետ կը ճամրորդէր ու անոնց երեք տարրւ զաւկին վրայ կը  
հոկէր։ Մօրիսըն միամիտ ու պանդոյր ձառայի դերը կը  
կուտարէր, կարծես բովանդակ կետնքին մէջ ուրիշ զործ  
ըրած չըլլար։

Երկու սիրահարները նաւուն յետակողմը տռանձին կը  
գտնուէին ու Փինքէրթընի ներկայութենէն տեղեկութիւն  
չունէին, մինչ զազանի սոտիկանը կը զբօնուր այդ տեսա-  
րանը դիտելով։

Մօրիսըն նորատի սպասունիին առջեւ կեցած ու աջ ձեռքը  
սրախն վրայ դրած, երդում ընելու ձեւեր կ'առնէր։

— Մէրի՛, կրնաք խօսքիս հաւատ ընծայել, կիներուն

Հաճոյ եղած եմ միշտ և նթէ ուզէի՝ հազար անզամ  
ամսւացած կ'ըլլայի մինչեւ հիմա։ Բայց ոչ մէկ կին բա-  
ւական հաճոյ չթուեցաւ, որպէս զի ազատութենէս հրամա-  
րիմ։ Մէրի, ձեր արժանիքը ունեցող կին մը չեմ տեսած  
տակաւին։ Մէկ անզամէն նուածեցիք սիրսու, ինչ որ դիւ-  
րաւ կը բացատրուի։ Մեր մեծ բանաստեղծը Ծիլէր իրա-  
շամբ ըստ է. «Ոճի՞ր մըն է սէրը։ Մարդ իրաւունք չունի»  
երջանիկ ըլլալու, ու իր պաշտօնակիցը, Կէօթէ, որ նոյն  
պէս զեղեցիկ ոսանուորներ կը շինէր, իր քերթուածներէն  
մէկուն մէջ ըստծ է. «Բարի դիտումով տրուած համրոյք  
մը ոչ ոքի վեսս չէ հասցուցած»։

Մէրի ժպտեցաւ ու աչքերը խոնարհեցուց կարմրելով։  
Ինքզինքը թոյլ կերպով պաշտօնաց, երբ Մօրիսըն մօտե-  
ցաւ ու թեր մեղմօրէն անցուց ազջկան մէջքին։

— Օ՞ն, վերջացուցէք, ըստւ Մէրի երկչուութեամբ։

Մօրիսըն աղջկան թուշն ըստեց ու համրոյք մը պիսի  
գողնար, երբ Փինքէրթըն մէկ քայլ յառաջացաւ, ու երկու  
սիրահարները իրարմէ հեռացան, սոսկումի փոքր ճիչ մը  
արձակելով։

Ապասունին խոյս տուաւ շուտ մը։ Գալով Մօրիսընի,  
աքաղաղի մը պէս կարմրած, ծովը դիտել կը ձեւացներ  
մեծ հետաքրքրութեամբ։

Փինքէրթըն անոր մօտ գնաց ու մատովը սպասաց  
ժօյտազին։

— Ինծի այնպիսի կը թուի որ զուն կը ջանաս հաճելի  
ճամբորգութիւն մը ընել քան թէ զողերը և մարդասպան-  
ները հետապնդել։ Անուրանալի է որ լաւ ճաշակ ունիս։

— Ի՞նչ ընենք, վարպետ, քիչ մը զուարձանալու է,  
ըստւ Մօրիսըն ժպտազին։ Կարելի չէ միեւնոյն բանը ընել  
միշտ։ Նոնոցիկ սպասունին շատ հաճոյ կը թուի ինծի,  
բայց պէտք չկայ ըսելու որ իմ պարտականութիւնս ալ չեմ  
ուռնար։

— Մանաւանդ երբ արգիլուած պառուղին քիչ մը ճաշա-  
կես, պարտականութիւնի ալ կատարելով հանդերձ, տիփթը  
ներկայացած տեեն, ըստւ Փինքէրթըն ծիծաղելով։  
Եթէ քու անցեալդ պրատեն, այն տաեն երեւան պիտի ելլէ  
որ ասաքինի մարդ մը եղած չես միշտ։

Մօրիսըն ժպտագին պատասխանեց .  
— Իրաւ որ շատ լաւ չեմ յիշեր :  
Նաթ Փինքէրթըն չկրցաւ իր խնդուքը զսպել ու ըստ-  
— իր բաւէ , խցիկ գնաւ և ինծի բեր սեղանին վրայ գըտ-  
նուող գարշագոյն և կազմուած գիրքը : Ճեմելավայրին յա-  
ռաջակողմը պիտի գտնուիմ :

Մօրիսըն շուտ մը գար իջաւ , մինչդեռ վարպետը գեղի  
յառաջակադմ կ'ուզզուէր և թիկնաթոսին մէջ կը տեղաւոր-  
ուէր : Միսթրէս էվա Սիլվէրթըն միեւնոյն տեղն էր միշտ :

Մօրիսըն բնդուուպ իրեւան եկաւ , խնդրուած գիրքը իր  
հետ բերելով : Իր աչքերը նշաբեցին տիրոջը քով նստած  
կինը , և չկրցաւ իր սարսուոց զսպել . ապշանար նայուածք  
մը սեւեսելով օտարուհին վրայ :

Կնոջ աչքին ալ զարկաւ այդ բանը . ու ան իր կարգին  
բռնն վախ մը զզաց : Յետոյ զլուխը մէկդի ծոնց և այն-  
պէս ձեւացուց որ ծառայով չեր զբաղեր :

— Ի՞նչ ունիս , հարցուց Փինքէրթըն իր օգնականին :  
— Ոչինչ . պատասխանեց Մօրիսըն : Նամութիւն մը  
զարմանք պատճառեց ինծի :

Փինքէրթըն կ'ուզէր հարցնել թէ առէ կինը ո՞վ կը յի-  
շեցնէր իրեն . բայց օտարուհին առջեւ չուզեց հարցաքննել  
ոչ իր ծառան , ու աչ առ ոտքի ելլել , իր հետ տանելու հա-  
մար զայն , որովհետեւ կրնուր կասկած հրաւիրել :

Ռւստի գոհացաւ իր գիրքը բանալով , ու ձգեց որ Մօ-  
րիսըն հետանայ . բայց միտքը դրաւ ընդուազ հարցաքննել  
զայն :

Քիչ յետոյ , Միսթրէս Սիլվէրթըն ոտքի եկաւ և խցիկը  
քաշուեցաւ : Սիղան չիջաւ ձաշելու համար , իր սենեակը բե-  
րել տուաւ ճաշը :

Գայդոնի ոստիկանը առիթէն օգուտ քաղեց , Մօրիսընի-  
հարցնելու համար թէ ինչո՞ւ այնքան զարմացած էր . Միսթ-  
րէս Սիլվէրթընը նշաբեցին :

— Իրաւ որ ես ալ չեմ գիտեր : Բայց ինծի այնպէս թը-  
ւեցաւ որ այդ դէմքը տեղ մը տեսած եմ . մանաւանդ աչ-  
քերը : Բայց աշխարհի լաւագոյն կամքով չպիտի կրնամ յի-  
շել թէ ո՛ւր և երբ տեսած եմ :

Փինքէրթըն խոհուն կերպարանք մը առաւ , բայց չը-  
սաւ թէ ինք ալ միեւնոյն տպաւորութիւնը ունեցած էր .  
Միսթրէս էվա Սիլվէրթընը նշաբեցին :

Իրիկուան միայն , կինը երեւան եկաւ Ճեմելավայրին

մէջ : Մօրիսըն բնաւ չեր բաժնուիր Մէրիէն : Ճեմելավայրին  
ետեւի կողմը կեցած էին , բայց ուղեւորները անկէ կ'անց-  
նէին կը զառնային միշտ , որով մէկ բռպէ իսկ հանդարտ  
չին մնար :

Գիշերը , Մօրիսըն տարբեր բաներով զբաղեցաւ տիրոջը  
զբաւած երկու շքեղ խցիկներուն մէջ . յետոյ ժամը իննին ,  
իր խցիկը քաշուեցաւ , որ երկար նրբանցքի մը ծայրը կը  
կտնուէի :

Մօրիսըն խցիկը մտնելուն պէս , ելեկարական լոյսը  
վասեց և խոր զարմանքի մատնուեցաւ . փոքր սեղանին  
վրայ թուզմ մը կար , ուր ձախնաւեր կերպով գրուած էին  
ոս բառերը . ոկէս գիշերին ատենները ձեզի կը սպասեմ  
յետոակողմի կամրջակին վրայ :

Աւրախութենչն խելայեղ , այդ թուզմի կառը շրթուն-  
քին տարաւ . ո՞վ կրնուր զրկվծ ըլլաւ այդ տողերը , եթէ  
ոչ՝ Մէրի , փոքր սպասուհին :

Մօրիսըն հայելիին մէջ նայեցաւ հպարտօրէն . աչքերը  
կը ձառագայթէին :

— Մօրիսըն , իրաւ որ , սոսկալի տղայ ես : Զկայ կին  
մը որ քեզի գիմաղրէ : Հրապուրեցիր ու մէկ անգամէն  
նուածեցիր այդ աղջիկը : Օ՞ն , ճամբորգութիւնը տաղակալի  
չպիտի ըլլայ :

Ամենափոքր կասկած մը իսկ չունեցաւ : Տենդոտ ան-  
համբերութեամբ սպասեց կէս գիշերուան : Զէր ուզեր առաջ  
ինք զուրս ելլել , վախնալով որ քանի մը յիտամիաց ու-  
ղեւորներ կամրջակին վրայ մնացած ըլլան :

Ամէն վայրկեան ժամացոյցը կը հանէր . կէս գիշերին  
քառորդ մնացած , պատրաստուեցաւ խցիկէն դուրս ելլելու :  
Ծոգենաւին վրայ լուսթիւն կը տիրէր . մեքենային կանո-  
սուոր աղմուկը միայն կը վրդովէր գիշերային լուսթիւնը :

Մօրիսըն նրբանցքին վրայ նայող խցիկներուն առջեւէն  
անցաւ ու հասաւ նաւուն յետոակողմը : Վեր ելաւ արագօ-  
րէն և սփոփանքի հառաջանք մը արձակեց , բայց օդին մէջ  
գտնելով ինքզինքը . կամրջակին վրայ մարդ չկար :

Դէպի եղերքի յենարանը յառաջացաւ և ծովուն նայե-  
ցաւ , որ լուսնին շողերուն տակ հալած արծաթի պէս կը  
փալլէր :

Հրաշտի գիղեցկութիւն մը ունէր զիշերը : Քանի մը հերմակ ու թեթև ամպեր կը սուրային երկնքին վրայ , ալիքները լուս էին , հսկայ նաւը կը յառաջանար կապարակ ալիքներուն մէջէն , իր ետին ձգելով հերմակ փրփուրի երկար հնագեր :

Մէրին , իր սիրելի Մէրին , որուն կը սպասէր այն բան անհամբերութեամբ , տակաւին չէր եկած , հակառակ կէս զիշերը անցած ըլլալուն : Մօրիսըն մատնող զէմքով մը նայեցաւ սանդուիին . յետոյ նորէն կրթնեցաւ , ու մատնութիւներու մէջ թաղուած , սկսաւ ծովը զիտել :

Այդ պահուն սիլուեթ մը երեւցաւ կամրջակին յիտառ կողմը առաջնորդող կամուրջին վրայ : Ան վեր ելաւ առանց աղմուկ հանելու . զաղանի ոստիկանը բան մը չտեսաւ ու չխացաւ . բնաւ մտքէն չէր անցներ որ մահը կը մօտենար իրին :

Յանկարծ զգաց որ կորովի ձեռք մը կանակին կը բոնէր ու կը վերցներ անդիմագրելի ուժով մը : Խնքնապաշտպանութեան շարժում մը ընելէ առաջ , նաւուն յինարանին վրայէն կ'անցնէր , սուր ճիչ մը արձակելով , ու ծանրօրէն կ'իշնար ալիքներուն մէջ :

Ստուերը զէպի սանդուիս ուղղուեցաւ դարձեալ ու նաւուն ներսը անհետացաւ : Աչ ոք տեսած էր զայն :

## ԱԶԱՏԱԾ

Ծովուն մէջ մարդ մը :

Հույսակին մէջ սպասող հերթապահ նաւազը որ լսած էր Մօրիսընի արձակած ճիշը և ջուրին մէջ ինկոծ պահուն հանած աղմուկը , իսկայն իմաց տուաւ պատահած արկուծը :

Փաղտնի ողտիկանին աղաղակները մեծ հեռաւորութենէ մը լսուեին : Հրամաններ արձակուեցան , սուր սուրում մը լսուեցաւ , ու շողենաւը կանգ առնելու պատրաստուեցաւ :

Բաւական ատեն անցաւ , մինչեւ որ այդ ծփուն հրէշին գնացքը զանդաղեցաւ : Նաւը պահ մըն ալ շարունակեց իր ձամբան . ու նաւապետին կամրջակին վրայ գտնուող նաւազապետը հեռազիտակով ծովը կը դիտէր , ալիքներուն զիրկը ինկած տարարախտ անձը նշարելու համար , չէր բայց յաշողեր զանազանել ալիքներու փողփողումին մէջ :

Ծովու մարդիկ արագ ու ապահով կը գործեն : Նաւը հազիւ թէ իր գնացքը զանդաղեցուցած , հինգ հումկու նաւազներ նաւակի մը մէջ ցատկեցին , զոր աճապարանքով վար իջուցած էին :

— Օ՞ն , տղաք , ուժով թիավարեցէք : Խեղճ մարգը մնաէ հնոու է :

Նաւազները ձեռք տախն թիակները , բայց ամէնքը միասին սկսան աղաղակիլ : Նաւակին խորը քանի մը ծակեր բացուած էին . ուրիէ ջուրը ներս կը մտնէր պատափելով :

— Կ'ընկղմինք :

Նաւազները հազիւ ատեն ունեցան նաւակը վեր քաշելու : Ամէն կողմէ ջուր կ'առնէր , երր վեր կը հանէին զայն :

Արագ քննութեամբ մը երեւան ելաւ թէ միւս նաւակներն ալ միեւնոյն վիճակին մէջ կը գտնուէին : Նաւաստիները փութացին նաւուն կողէն զատել փոքր նաւակ մը , որ սնակնկալ պարագաներու համար պահուած էր : Բայց բաւական ատենէն կարելի եղաւ ջուրը ինցնել զայն : Երեք նաւաստիները հոն նստան ու սկսան ուժգնորէն թիավարել :

Այդ միջազէպերու ատեն չոգենաւը ալ տեկի հեռացած էր արկածի վայրէն . ալ եւս բան մը չէր լսուեր , ծովը ինկած զժրախտ մարզը շատ հեռուն զանուելուն , աղաղակները անլսելի կը մնային :

Փէնքէրթընի ծառան մէջտեղ չկար : Իր խցիկին մէջ ելեկտրական լոյսը վառ կը մնար ու սեղանին վրայ՝ սաւացած նամակը :

Փինքէրթըն ալ արթնցած ըլլալով՝ շուտ մը հագուեցաւ ու կամրջակ ելաւ : Յուղումով իմացաւ որ Մօրիսըն էր ծով ինկողը :

— Ծուղակ մը ըլլալու է : Ծառաս ծով նետած էն , ըստ երր նամակը ցոյց տուին իրեն :

Այսպէս խօսած ատեն Փինքէրթըն բարձրաձայն կարայացտէր ինչ որ ուրիշները կը խորէին լորկ : Նաւակիներու ծակած ըլլալը կ'ապացուցանէր թէ Պողկալի մահափորձ մը կազմակերպուած էր , և որուն զոհ դացած էր խեղճ Մօրիսըն :

Փինքէրթըն , ետին կեցած , հեռազիտակը ձեռքը , նաւակին հեռանալը կը դիտէր , ուր երեք նաւազներ կը թիավագրէին իրենց բոլոր ուժովք : Ետա կը փափաքէր անոնց քով գտնուիլ :

Փինքէրթընի համար կերպով մը անհրաժեշտ դարձած նար Փինքէրթըն

Եր իր օգնականը՝ Մօրիսընը . տարիներէ ի վեր՝ իրր շատ հաւատարիմ գործակիցմը , մեծ ծառայութիւններ մատուցած էր իրեն : Խեղճ տղան թշուասորէն պիտի՝ մեռնէր Ավկէանոսի ալիքներուն մէվ :

Այդ մտածումը ունեցած ատեն Փինքէրթըն ջղաձգօրէն կը սեղմէր բոռնցքները , այդ նոր օճրին հեղինակը խեղդելու համար կարծես :

— Պէտք է որ զանեն զայն , կը գոչէր Փինքէրթըն : Աչքիս բան մը չերեւար :

Մօրիսըն լաւ լուղորդ էր : Երր ջուրին մէջ ինկաւ , բաւական խորունկ միրճուեցաւ , բայց իր արթնամտութիւնը չկորսնցուց բնաւ :

Կրցածին չափ արագօրէն ծովուն երեսը ելաւ , բայց դիւրին է երեւակայել թէ գէշութիւն զգաց , երր տհսաւ որ նաւուն լոյսերը շատ հեռու էին իրմէ :

Բայոր ուժավը պտաց , օգնութիւն կանչելու համար , և սկսաւ լողալ նաւուն ուղղութեամբ :

Քիչ ատենէն ձայնը մարեցաւ ու ստիպուեցաւ օգնութիւն չաղաղակել : Զուրը սասի պէս պաղ էր , ու ամէն ճիգ կը թափէր լոզացած պահուն , որպէս զի աղետալի թմրութեան մը չենթարկուէր :

— Լուղորդական հաստատութիւնը մը չէ հօս , ուր մարդ Արթապանի պէս կը հապարտանար , երբ աւազանին շրջանը ընէր տասն անգամ , կը մրմնջէր Մօրիսըն , շարունակելով լողալ : Եթէ երեք ընկերս Բօլ , մտարերէր այն կացութիւնը , ուր կը գտնութիմ այս պահուս , չեմ կարծեր որ իմ զինակիս վրայ պիտի նախանձէր :

Այս կարգի խորհրդածութիւներով Մօրիսըն կը ջանար իր կորովը պահեր . միւս կողմէ կը միթթարուէր , խորհելով որ ծովը ինկած ըլլալը տեսած էին , քանի որ նաւուն ուութիչին ձայնը լսած էր :

Բայց ուժերը սպառեցան տակաւ : Շնչառութիւնը հեւաքու ու շարժումները ընդհատական դարձած էին հետզհետէ :

Խնչո՞ւ օգնութեան չէին համներ : Մօրիսըն ի զուր կը նայէր իր խոշորցած ու ծովուն ջուրէն այրած աչքերովը : Բան մը չէր տեսներ : Խոր վհատութեան մը մասնուեցաւ : Բնաւ նախատեսած չէր այդ սոսկալի մահը , այդպիսի մահ մը մտարերած չէր բնաւ :

Մօրիսըն առաջին անգամ ըլլալով Ովկէանոսը կանցնէր , ու աղետալի կ'ըլլար ճամբորդութիւնը :

Նաա դժուարութիւն կը քաշէր՝ ջուրին երեր մնալու համար : Անկումի պահուն խկոյն հանած էր բաճկոնակը և լոթիկը , բայց չէր կրցած կօշիկները հանել . իրեն այնպէս կը թուէր որ աներեւոյթ ձեռքեր Ովկէանոսի խորէն , կը քաշէին ոտքերէն , յաւիտենական խաւարի անդունդին մէջ գլորելու համար : Իրեն այնպէս կը թուէր որ մարմնին անգամները կապարի պէս ծանր էին : Արդէն քանի մը անգամ ալիքները զլխուն վրայէն անցած էին . աղի ջուրը կ'այրէր լեզան : Պահ մը բոլորմին յուսահաւեցաւ ու խորասուզուեցաւ , միակ փափաք մը ունենալով . վերջապէս զանել իր հանգիստը : Բայց երր սառուցիկ ջուրը ծածկեց իր ճակատն վեր , ինքնապաշտպանութեան բնագործ դարձեալ արթնցաւ իր մէջ : Վերջին անգամ ձայնը բարձրացուց , յուսահատորէն օգնութիւն կանչելու համար : Զուրին երեսը ելաւ և փարձեց նորին յառաջանալ : Վերջին անգամ ձայնը բարձրացուց , յուսահատօրէն օգնութիւն աղաղակելու համար :

— Զեզի կ'ըսենք , քաջութիւն ունեցէք , հիմա քովիրունիդ կը հասնինք , կ'աղաղակէին ձայներ , զօր կը լսէր Մօրիսըն :

Մրկութիւնը մօտալուտ էր : Այն ատեն զաղանի ոստիկանը զգաց որ անսահման ուրախութիւն մը կը պատէր զինքը . սկսաւ նոր կորովով մը ճեղքել ալիքները :

Ի վերջոյ լսեց թիերու աղմուկ մը և ձայներ սրոնք կը մօտենացին . բայց ուժերը հաւաքեց , վերջին ճիչ մը արցակելու համար :

Աչքերը մահուան մերձեցումէն պղտորած , նաւակը նշմարեց . քանի մը ձեռքեր ըոնեցին Մօրիսընը , ու վայրկեան մը յետոյ ան մտկոյկին մէջ փառած էր նուազուն :

Այն ատեն երեք նաւազները կէս շրջան մը ըրին . կարիձ մարդոց զէմքերը կը ճառագայթէին , մարդ մը աղատած ըլլալուուն համար : Թեթեւ մտկոյկը կը սուրար ալիքներուն վրայէն : Քիչ յետոյ տեսնուեցան նաւուն լոյսերը :

Երբ թէիլայի մօտեցան , նաւապետին կամրջակէին կ'աղաղակէին ձայնատար փողով :

— Աղատեցի՞ք :

Նաւազներէն մէկը ձգեց թիերը և ձեռքերը բերնին առջեւ տարաւ ու ձագատի ձեւ տալով աղտղակեց .

— Այս', աղատեցինք:

Փինքէրթըն, որ կամրջակին յեռուակողմբ կը գտնուէր, սփոփանքի հառաջ մը արձակեց: Մօրիսըն կրցած էր ջուրին մէջ մնալ աղատարարական գործողութեան ատեն, որ երկու ժամ տեւած էր: Արտակարգ ճիգ մըն էր, երբ ժամքերուի թէ այդ եղանակին ո՞րքան պազ է ղվկէանոսին յուրը: Նաւուն եղերքը խռնուած ուղեւորները, բուռն յաւզման մը մատնուած, մեծ գոհունակութիւն մը զզացին, երբ ժակոյիշն աղաղակեցին Մօրիսընի աղատումը:

Մակոյիը վերջապէս մօտեցաւ չողենաւին, որ հիմա բոլորավին կցած էր: Կրկնաճախարակ գործին միջոցաւ մակոյիը դանդաղօրէն վեր բարձրացաւ:

Քանի մը վայրկեան յետոյ, Մօրիսըն հիւանդի հանգըստաւէտ խցիկի մը մէջ տեղաւորուած էր, ու նաւուն բժիշկները կը դարմանէին զայն:

Իրենց քունին մէջ յանկարծ խոռվուած ուղեւորները դարձան իրենց խցիկները, ու չողենաւը սկսաւ արագօրէն յառաջանալ արեւելքի ուղղութեամբ:

Բոլոր մեծ չողենաւերուն մէջ քանի մը զաղտնի ոստիկաններ կը գտնուին, որոնք կը միջամտեն, երբ կասկածելի անձեր խանութին ուղեւորներուն: Միշտ կը գտնուին ուրագործներ, որոնք չարագործութիւն ընելէ յետոյ կը ջանան Ովկէանոսը անցնիլ: շատ անգամ պատահած է որ փախատական մը ձերբակալուած է այն պահուն երբ կը պատրաստուէր արաւասահման մեկնելու:

Այդ զաղտնի ոստիկաններէն երկուքը հիւանդին սենեակը կը գտնուէին, ուր բացի բժիշկէն Փինքէրթըն միայն ընդունուած էր:

Մէծ անհամբերութեամբ կը սպասէին հիւանդին սթափելուն, սրտի ազգու դեղ մը կենդանացուց զայն:

Փինքէրթըն գործի մարդ էր: Նախ սառուցեց որ մէկը մտիկ կ'ընէ՞ր խցիկին դրան առջեւ, երբ Մօրիսըն սկսաւ կենդանութեան շարժումներ ընել:

Երբ Մօրիսըն աչքերը բացաւ վերջապէս, առաջին բանը որ տեսաւ, իր տէրն էր՝ վրան ծռած, ու զզաց որ Փինքէրթըն ձեռքերը կը սեղմէր ջերմագին: Խակոյն յիշեց անցուցած ահուելի փորձանքը:

— Ինչպէս ես հիմո, հարցուց Փինքէրթըն:

— Քիչ մը տկար եմ, պատասխանեց Մօրիսըն մեղմաձագն: Կրո՛գ, ամէնէն անհաճոյ լոգանքն է զոր ըրած ըլլամ կեանքիս մէջ, ու բնաւ փափաք չեմ զզար վերսկսելու:

Փինքէրթըն ժամեցաւ, այդ պատասխանը լսելով: Պաղսնի ոստիկաններէն մէկը հարցուց:

— Զեզ նաւուն եղերքէն վար նետող մարդը չտեսո՞ք:

— Ա՛չ, ո՛չ, բան մը չտեսոյ բնաւ:

— Մէկուն վրայ կասկած ունի՞ք:

— Ոչ մէկուն վրայ կը կասկածիմ:

— Թերեւո թշնամի մը ունիք նաւուն մէջ:

— Տիրոջմէս զատ ոչ ոք կը ճանչնամայս նաւուն մէջ:

— Նիւ նօրքէն մեկնելէ քանի մը օր յետոյ մէկուն հետ կռուցածցա՞ք:

— Ոչ: Ճանձի մը իսկ վնաս չհասցուցի:

Յմիշէկը միջամտելով ըստու:

— Պարոններ, հիւանդը հանդիսաի պէտք ունի բարձրակապէս: կարելի է որ ոտքի ելլէ, եթէ լուքուն մը քաջէ, բայց նոյնպէս հաւոնական է որ տենդի ուստիկի նոյայ մը ունենայ:

Ոստիկանութեան պաշտօնեանները հեռացան: Խոկ Փինքէրթըն անկողնին մօտեցաւ ու ըստու:

— Մօրիսըն, մտիկ ըրէ ինձի:

— Այս', վարպետ:

— Հիմա պիտի քննանաս: Բայց վաղը արթննալուդ, բան մը չպիտի բոխ և ոչ մէկուն յայտնի չպիտի ընկն անքուն կենալզ: Մէկ քանի օր անկողնին մէջ պիտի մնաս, ու այդ ժամանակամիջոցին, թերեւո կարենանք դժմակացիր ընել այն թշնամիկանը, որ ուզած է կեանքող ջրտել:

— Մաղթինք և յուսա՞նք:

Փինքէրթըն ոստիկանութեան պաշտօնեաններուն զանալով ըստու:

— Մտիկ ըրէ՞ք, պարոններ, և զուք, տօքթէօր: Ես այն կարծիքը ւնիմ թէ նաւուն ուղեւորները տոժամապէս զիտնալու չեն թէ իմ սպասաւոր վերստացած է իր կարութիւնները: Իմ սպատճառներս ունիմ աշդ մասին:

« Ամենքս ալ, թէ՛ եօ և թէ դուք ու տօքթէօրը միարերան պիտի ըսինք որ Մօրիսըն քանի մը երկվայրկեան միայն սթափած է և այդ պահուն մեզի յայտարարած է թէ վերջին վայրկեանին տեսած ու ճանչցած էր զինքը ծով նետողը: Բայց թշնամիկանին մնունք յայտնելու պահուն ուշաթափ եղած և այնպիսի խոր քունի մը մէջ թաղուած է որ անկարելի եղած է զայն արթնցնելը: Վաղը առ-

առ պիտի ըսենք որ սաստիկ զառացանքի մը մէջ արթնցած է . հետեւաբար անչէ կրցած արտառանել այն անունը զոր կուզենք հասկնալ :

— Ինչո՞ւ այդ սուտերը , հարցուցին թժիշկը և դադանի ոստիկանութեան պաշտօնեաները միաբերան :

— Որովհետեւ կ'ուզեմ որ յանցաւորը մասնէ ինքդինքը : Հաւանական է որ նոր մահափորձ մը ընէ : Այն ատեն ձեռք պիտի անզնենք : Խորհնեցէք այն շահուն վրայ զոր ան պիտի ունենայ Մօրիսընի լուս մնալէն , մինչեւ որ այս վերջնը կարենայ յայտնել մարդառապանին անունը :

— Տրամաբանական է ձեր բառձր և ձեր ծրագիրը հիանալի : Բայց երկու հոգի միշտ դուրանակալ սպասելու են հիւանդին խցիկին մօտ :

— Անշուշտ :

Այսպէս ամենքը համաձայնած բլալով՝ զիշերը պահապան մը մնաց Մօրիսընի անկողին մօտ , մինչդեռ Փինքէրթն , բժիշկը և ոստիկանութեան պաշտօնեաները կը վերադառնային իրենց խցիկները :

Հետեւեալ օրը , դադանի ոստիկանները ամէն տեսակ հետազօտութիւններու և հարցաքննութիւններու ձեռնարկեցին : Նախ հարցաքննեցին նաւազները ու կամրջակի ու զեւորները , բայց ամենափոքր արդիւնք մը ձեռք չբերին :

Մօրիսինի սիրաբանութիւնը Մէրի անուն սպասունիին հետ՝ նշմարուած էր . ոստի հարցաքննեցին սպասունիին և անոր աչքին առջեւ զբին այն նամակը , որով Մօրիսըն կամրջակ հրճւիրուած էր :

Սպասունիին յայտարարեց թէ նամակը ինք չեր գրած . ոստիկաններէն մէկը հրաւիրեց սպասունին՝ քանի մը բառ գրելու . իսկոյն երեւան եկաւ որ Մէրիի զիրը ինքրոյ առարկայ եղող նամակի հիրէն բոլորովին առրբեր էր :

Մօրիսընի վիճակը կայուն էր . նախ առաջայնեցին որ կը շարունակէր խորունկ քուն մը քաշել : Աւելորդ է բաւել որ մէջ յուզում էր տիրէր ուղեւորներուն մէջ : Մտահոգութիւն առաջ կը բերէր այն իրողութիւնը թէ մարդապան մը կը գտնուէր նաւուն մէջ . կասկածով կը զիտէին զինար , և շատ մը կիններ իրենց խցիկներուն մէջ վակուեցան , այլ ևս գուրս չելլելու համար :

Սակայն ճաշի ատեն սեղանակիցներուն թիւը ուղեւածաւ : Ծովախորը , որ ուղեւորութեան առաջին օրերուն մէջ էր տիրէր առհասարակ , հիմա անհետացած էր այլ ևս . միայն կը տառապէին խիստ փափկազգ քանի մը անձեր :

## ՓՈԹՈՐԿԱԼԻՑ ԳԻՇԵՐ ՄԸ

Իրիկուան զէմ , ոգր աւրուած էր յանկարծ : Նախ վոքք ու ձերմակ ամպ մը տեսնուած էր հորիզոնին վրայ , արեւմտեան կողմը . կարծես թէ նաւու մը առագաստն էր ան :

Յետոյ փոթորկալից հով մը ելաւ ու տաջեկն վանեց այդ ամպը :

Հետզհետէ մեծաւ այդ ամպը և բնդհուար արեւմուաքի կողմը՝ երկինքը լեցուեցաւ սև ամպերու կուակումով : որոնք ասաբանաբար ծաւալեցան ու պատեցին ամրող երկինակամարը :

Անձրեւը սաստիկ կը տեղարժ հովը կաաազօրէն կը փէք և ալիքներ կը յարուցանէր , որոնք վար կ'իջնային ու կը ջախճախուէին շտուշումով :

Միծ չագնաւուը ալիքներուն հետ կը բարձրանար ու անոնց հետ վար կ'իջնէր , երկայնքին տատանելով ուժգնութիւն . բազմաթիւ ուղեւորներ ծովախատէ բանուեցան զարձեալ :

Ճամբարդներուն մեծ մասը իրենց խցիկը ապաստանելով անկողին մտած էին : բայց իրենց զիրքը հանելի չը բնաւ , որովհետեւ աջ ու ձախ արմուկներուն վրայ կրթնելու էր , ու ծանրութեան անոգորելի օրէնքներուն համաձայն՝ հարկ էր բարձրանալ ու իջնել , նաւուն չարժումներուն համեմատ :

Իրիկուան , ճաշի ատեն , շատ քիչ ուղեւորներ՝ կային ճաշասրանին մէջ . փայտէ շրջանակներ հաստատուած էին սեղաններուն վրայ , որպէս զի նաւուն տատանումը զետին չզլտորէր սիսակները :

Աթոռներուն վրայ նստած ճամբարպները ստիպուած էին իրենց բոլոր ուժովը կառչիլ տախտակամածին վրայ հաստատուած ծողերուն . ծովախատէ ցրանուղները կը ծիծաղէին ու կը կատակէին , նաւուն երկայնքին ու լայնքին եղած տատանումներուն հետեւանքով տարօրինակ զիրքեր ստանելուն համար :

Սովորականին պէս չերկարաձգուեցաւ ճաշը , մանաւանդ որ նուագախումբը չէր կրցած նուագել ճաշասրանին մէջ , ինչպէս կը ընէր սովորաբար , ամէն ճաշի ատեն :

Փինքէրթըն ժամը իննի տաեն քաշուեցաւ իր խցիկը բայց կէս ժամ յետոյ գուրս ելաւ, այն նրբանցքը երթալու համար, որուն ծայրը կը գտնուէր Մօրիսընի խցիկը:

Հոն թափուր խցիկ մը կար: Փինքէրթըն ներս մտաւ: թէվուկիրը ձեռքը, պատրաստ՝ կրած ընելու, իրարանցումը սկսելուն պէս, Փոխանակ զուռը գոցելու, հրեց զայն, որ պէս զի կարենար դրան ծեղքէն աւենել թէ ի՞նչ կ'անցնէր կը դասնար շատ քիչ լուսաւորուած նրբանցքին մէջ:

Փինքէրթըն երկու թեւերը կրթնցուց դրան շրջանակին: Քիչ յետոյ եկան նաև զաղանի ոստիկանութեան եւ կու պաշտօնեաները, որոնք նայնպէս խցիկը մտան:

Կարելի էր ցած ձայնով խօսիլ, նաւուն ողնափայտին զարնուող կահակներուն աղմուկը, նաւուն տատանումը այն քան ուժգին էին որ քիչ մը հեռուն քին լուսեր բռուած խօսքերը:

Ժամեր անցան: Պոթորիկը փոխանակ մեղմանալու, ա՛յ աւելի կը սաստկանար, խցիկներուն մէջ իւան ի խուռն իրարու, կը զարնուէր ինչ որ չէր զամուած ամրապնաւ:

Կէս գիշերը անցած էր արգէն: Փինքէրթըն կիսարաց դրան քով վերազարձած, նեղ բացուածքէն գուրս կը նայէր: — Կարծես թէ չուզեր գալ, դիտել տուալ իր ետին գոնուող ոստիկանութեան պաշտօնեաներէն մէկը: Թերեւս ծովախտն է պատճառը որ...

Առաջիններէն աւելի յանկարծական և բուսն բազխում մը, զիր նաւուն վրայէն անցնող խոչոր: կահակ մը առաջ բերած էր, անոր խօսքը կարեց:

Նոյն պահուն, նրբանցքին մէջ, ծանր մարմին մը զարնուեցաւ դրան: որ իսկ նա փակուեցաւ:

Կարելի էր ննթագրել որ այդ պահուն մէկը կ'անցնէր նրբանցքին և անակնկալ ցնցումէն մէկ կողմ նետուած էր, այդ պատճառով գուռն ալ գոցուած էր:

Փինքէրթըն մեղմօրէն բացաւ գուռը և գուրս նայեցաւ, շատ զժուարաւթիւն քաշեց, զարմանքի բացուանչութիւն մը զաղելու համար:

Դէպի նրբանցքին ծայրը սողոսկող անձը, որ միջնորմին կը կրթնէր խօնեմութեամբ, զետին չինալու համար, կին մըն էր, նուրբ ու սլացիկ հասակով, երկար ու սեւ

վերարկուի մը մէջ փաթթուած, գլուխը կնքուզով մը ծածկուած էր:

Հաւատալի<sup>\*</sup> բան էր: Կարելի<sup>\*</sup> էր ննթագրել որ առ կինը թելազրած կամ զործած ըլլար այդ մահափորձը Մօրիսընի դէմ:

Սպասուհի Մէրի<sup>\*</sup> էր յանցաւորը: Անհաւատալի էր այդ, քանի որ նորատի աղջիկը պարզունակ ու անմեղ երեւոյթ մը ունէր: Մասց որ, Փինքէրթընի ահօած կինէն աւելի փափկազմ ու նուրբ էր սպասուհին: Արդէն, Մօրիսընի չափ ծանր մէկը վեր առնելու և եզերքէն զար նհանելու չափ ուժ չպիտի ունենար:

Անւազգեստ օտարուհին նրբանցքին ծայրը հասած էր: Միջնորմին կազմեցաւ ու ականջը խցիկին դրան փակցուց:

Գրիթէ հինգ վայրկեան, կինը այդ զիրքին մէջ մնաց: Յետոյ ետին դարձաւ, վերջին անզամ մըն ալ նույզու համար:

Կինը յախուռն շարժում մը ըրաւ: Հիւանդին խցիկին զուռը բացուեցաւ: Օտարուհին ներս մտաւ ու դուսը դոցուեցաւ:

Փինքէրթըն ոստիկանական պաշտօնեաներուն դասնաւով բռաւ:

— Պարոննե՛ր, ինձի հետեւեցէք: Պէտք չէ ատեն կորսնցնել: Ոճիրը ժամագաճառ չըլլար:

Երեք անձերը իրենց թաքսուցէն զուրս ելան և աճապարանքով ուղղուեցան զէպի նրբանցքին ծայրը: Ան յանկարծ, խցիկին մէջ լուցին ձայն մը, որ բարձրածայն կը հայնոյէր: միեւնոյն ատեն կը լուսէին անկապ ճիչեր:

Մօրիսըն տհաճութեամբ նշմարած էր որ փոխորիկը նորէն կը սկսէր ու նաւը սոսկալի կերպով կը տատանէր: Ան կը զզար որ ծովախտի արհաւիրքին պիտի մատնուէր: ուստի խոշոր ումզով մը ուսիքի կուլ տուաւ որուակէ մը որ ձեռքին տակ կը գտնուէր: Սակայն շարունակեց ցած ձայնով դժգոհիլ ճակատազրին դէմ:

— ի՞նչ լաւ վարչութիւն է, շիտակը, կարծես թէ հոն կը զուարձանան, մարդոց հետ զնդակ խաղալով: Ահ, որքան զոհ պիտի ըլլայի, երբ այս ամէնը վերջ զանէր:

Այս գիշեր այցելութիւն մը պիտի ընդունիմ, որուն հեռանկարը արգեն պարզեց վարպետը. շատ սքանչելի պիտի ըլլայ:

Այդ այցելութիւնը չպիտի ուշանար երկար ատեն: Անկարծ Մօրիսը թեթև աղմուկ մը լսեց դրան առջեւ, ու գլուխը վեր առաւ, աւելի լաւ՝ մատիկ ընկելու համար: Վայրեկան մը յետոյ գուռը կը բացուէր:

Երրանցքէն եկող լոյսի տկար նշոյլը թափանցեց խցիքն մէջ ու Մօրիսը կրցաւ ընդնշմարել մութ ձեւ մը: Երիտասարդ սատիկանը տեղէն վեր ցատկեց փայլակի արագութեամբ ու անկողնէն վար նետուեցաւ:

Մօրիսը դէպի առաջ ոսառում մը ըրաւ ու յարձակեցաւ այդ օտարականին վրայ, որ առանց թոյլտուութիւն ստանալու, սենեկակէն ներս մտած էր:

— Ա՛ն, աւազակ, վերջապէս ինքնին ծուղակին մէջ ինկար, գոչեց Մօրիսը, ու իր հակառակորդին աջ դաստակը բռնեց. այն ատեն նշմարեց որ ձեռքին մէջ դանակ մը բռնած էր ան:

Մօրիսը անոելի ուժով մը սեղմեց հակառակորդին դաստակը. ցաւի ազաղակ մը արձակեց ու դանակը վար ձեզ: Երկու հակառակորդները միասին կը գլորէին տախտակամածին վրայ ու անողոք կուր մը կը մզէին, նաւուն շարժումներուն համաձայն տատանելով:

Յանկարծ գուռը բացուեցաւ ուժնորէն. ելեկտրական լապտերներու շացուցիչ լոյսը պարզուեցաւ, եւ Նաթ Փինքէրթըն խցիկ մտաւ սատիկաններու ընկերակցութեամբ:

Մօրիսը այն ատեն նշմարեց նր հակառակորդը կողջական հագուստներ կը կրէր: Զարմանքի ճիչ մը արձակելով ստքի կանգնեցաւ: Բայց վարպետը բէվոլվէրը ուղղեց թշուառականին վրայ, որ միշտ գետինը փոռւած էր ու ու կեղծամն ալ քավը գլտորած:

— Սնօդուտ է դիմազրութիւնը, ըստ Նաթ Փինքէրթըն կարուկ ձախով: Կը ձերբակալիմ ձեզ:

Մարդասպանը ստքի ելաւ հեծեծագին:

— Հիմա կը ճանչնա՞ս այն անձը, որ այս նաւը մտաւ Սիլվէրթըն անունով, հարցուց Փինքէրթըն իր օգնականին:

Մօրիսը դիտեց պահ մը այդ վարչելի մարդը: որ բոլոր մարմնովը կը դողար, ու գոչեց.

— Կրո՞ջը տանի, կոմը Պուրտայի ծառան է:

— Այո՛, նոյն ինքն, պատասխանեց վարպետը:

Մառան մեռելի պէս զոյնը նետած էր, դիմակը վայառնուած ըլլալուն համար: Ինք ալ սկիզբէն ճանչցած էր Մօրիսընը, որովհետեւ տիրոջը դէս էր կրցած կատարելապէս դիմափոխութիւն բնել ու ծպտուիլ: Ասոր համար ուշադ էր մեացնել զայն, ծով նետելով: Առաջին անյաջող փորձէն յետոյ, ուղած էր զանակով սպաննել:

Յետոյ նախնական հարցաքննութիան ատեն երեւան եւ լաւ որ այդ տիրահաջակ մարդը կնոջական զգեստով ձրագտուած էր, Ասլանտեսնը անցնելու և Անգլիա ցամաք եւ լիլու համար, որովհետեւ չարագարձութիւններու շարք մը գործած էր Անգլիոյ մէջ և այդ պատճառով ձերբակալման հրամանադիրներ հանած էին իր զէմ: Աւրեմն զիրին է հասկնալ թէ այդ պայմաններուն մէջ չէր ուզեր ճանչցուիլ: Չարագործ ապահով տեղ մը արգելափակ ըլլալէ յետոյ, Փինքէրթըն մեզմածայն ըստու.

— Հիմա կոմ Պուրտայի խցիկը երթանք: Ալ ևս իարելի չէ տարակուսիլ անոր յանցապարտութիան մասին:

Երեքք միասին ուղղուեցան զէսի այն նրբանքը, որուն վրայ կը նայէր կուսան խցիկը: Փինքէրթըն մեղմօրէն փորձեց կուսակը գարձնել. գուոր զոց էր:

Մեծ չոգենաւերու մէջ խցիկներու զոները ու ներսէն զոցուող փականքները շատ ամուր են: Կնճռու զործողութիւն մը պիտի ըլլար զուռ մը խորտակելը, ահա ինչո՞ւ համար վարպետը իր ընկերներուն ըստու.

— Հոս սպասեցէ՛ք ինծի: Տեսնեմ պիտի՝ կարենամ միւս կողմէն ներս մտնել, խցիկին պատուհանէն անցնելով: Այդ պարագային՝ զուռ ներսէն կը բանամ:

Ոստիկանութիան պաշտօնեաներ, զարմանքով կը դիտէին Նաթ Փինքէրթընը:

— Բայց անկարելի է ձեր առաջտրկը, զիտել տուխն անոնք:

— Այո՛, կարելի է. Հիմա կը տեսնէք:

Վարպետը կամրջակ ելաւ, վերջին անգամ իր մարդոց յանձնարարելով որ ամենաթեւ աղմուկ մը խկ չանհն: Այսրջակ ելլելուն պէս՝ եղերքի յենարանէն վար կախուե-

ցաւ ու դիւրաւ կրցաւ գտնել կոմսին խցիկին պատուհանը : Բայց էր այդ պատուհանը, ու խցիկին մէջ լոյս կը տեսնուէր :

Նամթ Փինքէրթըն անգամ մըն ու իր շուրջը նայեցաւ : Աչ ոք տեսած չէր զինքը : Պարանին ծայրը հաստատեց փայտէ նրբակամուրջին վրայ . յետոյ անաղմուկ սողոսկեցաւ պարանին երկայնքը : Քանի մը երկվայրկեան ետքը նստած էր զօտեփայտին վրայ :

Այն տառն տարօրինակ տեսարան մը պարզուեցաւ Նամթ Փինքէրթընի տչքիրուն առջեւ , կոմս Պուրտա խէլիկին մէջ . փոքր սեղանի մը մօտ նստած էր, իր առջեւ ոժինալով բաղմաթիւ գոհահեղիններ : Հողակներով բնդկաւզուած , և հրացայտ նայուած քնիր կուղդէր անոնց : Ուտքերուն տակ կը գտնուէր նիւ Յօրքէն միասին տուած մնե պայուսակը :

Պայուսակին մինչեւ կէսր ճերմակեղիններ լեցուած էին և այդ ճերմակեղիններուն վրայ կը հանգչէր ամուր կաշկանդուած երիտասարդի մը մարմինը , որուն բերանը թընմուած էր նախացզուշութեան համար :

Կոմսը այդ երիտասարդին կը ցուցնէր քանի մը գոհարկեններ , ու իր զէմքը քամմելի յաղթանակ շահողի մը արտայայտութիւնը ունէր :

— Տեսէք , ես կը տանիմ այս գոհարկեղինները , իմո են անոնք , կ'ըսէք կոմսը հեգնուական ծիծաղով մը . իսկ զուք այս իրիկուն սիամի երթափ ձեր վերջին քանը քաշելու Ադրանտեանի ալիքներուն մէջ :

Նամթ Փինքէրթըն պատուհանին եկերքը բանեց ձեսքով , ու մէկ խոյանքով խցիկին մէջ ցատկեց . բէվոքէրը ուղղոց թշուառականին վրայ . որ զետնին կամուած մնացած էր զարմանքն :

— Ձեր սիամը հաս է , բայս Նամթ Փինքէրթըն ցուրտ շեշտով մը : Ձեր ասպարէզը վերջացած է , կոմս Պուրտա : Օ՛հ , անձնատուր եղէք : Ձեզ կը ճերբակուեմ , այս գոհարկեղինները զողցած և նիւ Յօրքի ոստիկանական քնինից չէլուէր սպանեած ըլլալնուղ համար :

Պուրտա չկրցաւ բերանը բանալ ու մէկ խօսք իսկ ընել : Փինով մարդու մը պէս ետ քաշուեցաւ զանդաշելով : Աջ ձեռքը զրպանը տանիլ ձեւացուց , զէնք մը հանելու համար բայց չհամարձակեցաւ : Յետոյ մոլորուն աչքերը ուղղուեցան դէպիրաց մնացած զուոր :

Երբեք մտքէն չէր անցած թէ մէկը կրնար այդ պատուհանին ներս մտնել :

— Կոմս Պուրտա , ձեր ծառան խիստ հսկողութեան տակ կը գանուի , յարեց զաղանի ոստիկանը յամրօրէն ընկրկելով , առանց աչքը հեռացնելու իր հակառակորդին վրայէն :

Դրան քով հասնելուն պէս , փականքը քաշեց : Իոկոյն ներս խուժեցին ոստիկանները ու Մօրիսը : Կոմս Պուրտա յուսահատ դիմադրութիւն մը ըրաւ , բայց ընդհուպ անկարողութեան դատապարտուեցաւ : Այսուհետեւ իր բախտին համակերպեցաւ կրաւորապէս : Գալով սնառուկին մէջ կաշկանդուած մարդուն , իսկոյն քակեցին կտապերը :

Կոմս Պուրտան ալ ապահով տեղ մը արգելուփակ եղաւ իր ծառացին պէս , ու իբր բանտարկեալ շարունակեց իր ճամբորբութիւնը , որ այնքան բարեյածող սկզբնաւորութիւն մը ունեցած էր : Լոնտոնի մէջ երկու մեղամկիցները փոխադրուեցան նիւ Յօրք մեկնող չոգենաւ մը . առար օր յետոյ հոն հասան :

Նամթ Փինքէրթըն ու Հայնց Մօրիսը ալ Ամերիկա դարձած էին միհենայն չոգենաւով :

Նիւ Յօրքի բանտը փոխադրուելուն պէս , կոմս Պուրտա , որ պարզապէս Պուրտա կը կացուէր , և այդ տիտղոսը յափուակոծ էր խարելու համար միտյն , կատարեալ խոստովանութիւններ ըրաւ : Աւրիչ բան չէր կրնար ընել արգէն , իր վրայ չատ մը ամբաստանութիւններ ծանծացած ալլաւուն :

Նիւ Յօրքի մէջ եղած բազմաթիւ զողութիւններուն հեղինակն էր այդ մարդը . ան յաջողած էր բարձր ընկերութեան մէջ մուտ զործել , ձէնթւմէնի մը ու աշխարհիկ անթերի մարդու մը հովերը առնելով :

Ամէն անգամ որ Պուրտա եկեկոյթի մը կամ պարահանչէսի մը մէջ կը յաջողէր ճարտարութեամբ գողնալ ո և է գոհարկեղէն , իսկոյն իր ծառացին՝ Մօրնէցի կուտար , որ քիչ մը հեռուն կը գտնուէր ո և է պատրուակով , և կամ թէ պատուհանին վար , փողոցը կը նետէր , որպէս զի սպասորը վերցնէ զայն :

Այսպէս վախ չէր ունենար խուզարկութենէ :

Պուրտա որ շատ մը ընտանիքներու մէջ կ'ընդունուէր ,

ի հարկին չէր վարաներ սողոսկելու իրեն ծանօթ տուները : շորթելու համար գոհարեղինները : Քանիցս ծառային հարկ եղած հրամանները տուած էր, որպէսզի ինք կատարէ դողութիւնը : Այդ միջոցին ծանօթներուն այցելութիւն կուտար և սալօնին մէջ վար կը զնէր զանոնք, որպէսզի տնեցիներուն ուշադրութիւնը ուրիշ կողմ գարձնէ :

Պուրտա միշտ յաջողած էր, առանց իր վրայ հրաւիրելու մէկուն կասկածը :

Մը . Ճօն Տօկնին էր այն երիտասարզը, որ Պուրտայի սնտուկին մէջ ամուր կերպով կաշկանդուած էր : Աւելորդ է ըսել որ սփոփանքի խոր հառաչ մը արձակեց ան, կապերը քակուելէ յետոյ : Կէս մը անդամալոււած էր, երկար ժամեր ամենափոքր շարժում մը ըրտծ ըշԱւուն համար : Բաւական ատեն անցաւ, մինչեւ որ ինքոյնքը զտաւ :

Խիստ մտերիմ բարեկամներու շրջանակի մը մէջ, ուր Պուրտա ալ կը զտնուէր, Ճօն Տօկնի յայտարարած էր թէ գաղտնի գրպան մը ունէր : Թշուառականը իսկոյն որոշում տուած էր ձեռք անցնել այդ թանկագին տուրկամները : արդարեւ գիտէր թէ Տօկնի գոհարեղինները հարստութիւն մը կը ձեւացնէին ինքնին :

Հառարտի բնակարանին մէջ տրուած երեկոյթին ատեն Տօկնի աչքովք տեսած էր Պուրտայի այն շարժումը, երբ անկը գողնար մանկամարդ կնոջ մը ճարմանդը ու կանհետացընէր զայն :

Պուրտա այնպէս կարծած էր որ ոչ ոք ահսած էր զողութիւնը: Փոխանակ աղմուկ հանելու, Տօկնի նախընտրեց զողը մէկդի քաշել, ու բանագատեց զայն որ վերադարձնէ զողոնը, սպաննալով բերան առ, եթէ մերժէ : Պուրտա համակերպեցաւ յայտնի կատաղութեամբ : Երեկայթը աւարտելէն յետոյ : Տօկնի հետեւեցաւ, առանց տեսնուելու, որպէսզի հառկնար թէ զինքը պիտի մատնէ՞ր :

Արդարեւ, Տօկնի մտագիր էր հետեւեալ աստուն իմաց տալու, բայց տուն հնունելուն պէս՝ աւելի լաւ նկատեց իսկոյն հեռածայնել ոստիկանութեան : Ասոր վրայ՝ ոստիկանական քննիչ Հէլուէյի այցելութիւնը ընդունեց :

Այդ այցելութեան ատեն Տօկնի աշխատութեան սենակին մէջ յանկարծ երեւան եկան Պուրտա և ծառան :

Հէլուէյ սպաննուեցաւ Մօրնէյի կողմէ, գալով Տօկնիի այնպիսի հարուած մը ստացաւ որ ինքոյնքը կորսնցուց : յարձակողները իրենց հետ առին տարին զայն :

Պարտէզներուն մէջէն առաջնորդեցին մինչեւ կառք մը, ուր սնտուկ մը կար, հոն փակեցին տարաբախտ մարդը, կաշկանդելէ և բերանը թխմելէ յետոյ :

Պուրտա չողենաւ զրկած էր այդ սնտուկը : Ծովուն րացերը հասած ատեն, Տօկնիի գաղտնի գրպանէն յափշտակեց գոհարեղինները, ու նպաստաւոր ասիթին կը սպասէր, սնտուկը ծով նետելու, մէջը զտնուող ատրաբախտ երիտասարդն ալ միասին :

Փինքէրթընի միջամտութիւնը արգելք եղած էր այդ անուելի չարագործութեան :

Կեղծ կուժ Պուրտա տասնշնչնդ տարի բանտարկութեան դատապարտուեցաւ, իսկ իր մեղսակիցը, այն է սոտիկանական քննիչ Հէլուէյի սպաննիցը մահուան դատապարտուեցաւ և եղեկարականութեամբ մահացուցուեցաւ :

Աւելորդ է ըսել որ Տօկնի խորապէս երախտապարտ մնայ վարպետ գաղտնի սոտիկանին ու օգնականին՝ Մօրնի սընի, որոնց հաւատարիմ և անձնուէր բարեկամը մնաց միշտ :

## ՎԵՐՋ

ՅԱԶՈՐԴ ԹՈՒՌՎ

ԲԺԻՇԿԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ





2.-  
u \$

bwt

